

նաոր դատաքննութեան ոճ մը: Այս խորհրդածութենէն մտքերնիս կիյնայ այն պատմութիւնը որ ասկէց քառասուն տարի մը առաջ արեւելցի կրօնաւորին մէկը դատաստանի կանչուած էր Հոռովմ, եւ տարիներով կչարչարուէր այն տեղը, չկարենալով խօսք հասկըցընել պապին եւ կարդինալներուն որ դատաստանը վերջացընեն եւ թողուն որ իւր երկիրը դառնայ: Օր մըն ալ այնքան կենդանայ դատաւորներուն դանդաղութեանը վրայ՝ որ անոնց առջեւը երկու ձեռքը մէկէն դէպ յերկինք կը վերցընէ ու այրած սրտով մը կըսէ. «Փնօք քեզ Քրիստոս, փնօք քեզ որ Հոռովմ չեկար չարչարուելու. մեր արեւելցիները երեք օրուան մէջ քու դատաստանդ վերջացուցին, իսկ այս անիրաւները երեսուն տարուան մէջ պիտի չվերջացընէին՝ որ աշխարհս փրկութեան հասնէր»: Այս կէս կատակով գրուցուած խօսքն ալ յայտնի է թէ ճշմարտութեան երես մը ունի:

Ռուսաց օրագիրներուն մէջ անուանիներէն մէկը ըսած էր անցեալ տարի. «Շատ անգամ պատահեր է ու կպատահի անպակաս, որ բարի եւ խղճմտանքաւոր մարդիկ ալ ստիպուեր են տէրութեան օրէնքներուն պաշտպանութեանը դիմելու. դատաստանը կսկսի, եւ երեսուն՝ քառասուն՝ յիսուն, մինչեւ հարիւր տարիէն կվերջանայ, անոր հետ ալ դատաստանը բացողներուն կեանքը կլմըննայ... Վառկին, Շիշքին, Ուլարով, Պիլիպին, Մեշքով անուններով հոշակաւոր մարդկանց դատաստանները Ռուսաստանի մէջ շատ մարդու յայտնի են» (*): Օրագիրը յետոյ իրաւամբ փռօք կուտայ Աստուծոյ եւ զովութիւն

(*) Указатель политико-экономический № 109. 1859:

այժմու Վ. Ե. Մ. Փ. Ռ. Կ. Ս. Յ. Ե. Կառավարութեանը՝ որ այժմ դատաստանական գործերը սկսած են օրէ օր կարճընալ եւ դիւրանալ, եւ ժողովուրդն ալ սկսեր է ճանչնալ դատաստան բանալուն վնասները եւ զգուշանալ:

Բայց մեր ազգը ինչպէս որ շատ բանի մէջ սովորութիւն ունի այն ատեն հետեւելու եւրոպացւոց մէկ նորաձեւութեանը (*mosայիկ*), երբոր այն նորաձեւութիւնը հիննայ ու ծթոխ, կարծես թէ այս բանիս մէջ ալ նոյն պակասութիւնը կցուցընէ. ուստի եւ մինչդեռ Ռուսները սկսեր են դատաստանարաններու դռներէն հեռու քալել, մերոնք տեղ տեղ սկսեր են իրարու կամուրիշներուն դէմ վազել դատաստանարաններուն դռները, եւ իրենց ստակն ու կեանքը միանգամայն փճացընել: Ասոր համար մեր կողմերու իմաստուն եւ բարեսէր քաղաքպետներէն մէկը զանգատելով մերայնոց դատասիրութեանը վրայ՝ մեզմէ անգամ խնդրեց ընտանեքար որ գրով եւ բանիւ զգուշացընեմք զանոնք այս վնասակար սովորութեան չափազանցութենէն:

Այս վնասակար դատասիրութեան դէմ մի միայն ճար եւ դարման այս է որ թեթեւ տարածայնութիւնները, վէճերը, կոխները մէկէն իսկզբան զազրին վերջանան շուտով՝ արդարասէր եւ պատուաւոր անձանց միջնորդութեամբ ու որոշմունքովը, ինչպէս որ ատենով կիներ, եւ մինչեւ ցայժմ տեղ տեղ սովորութիւն է ընել: Իսկ եթէ հարկը ստիպէ դատաստանի դիմելու, այն ատենն ալ անպատճառ հարկաւոր է տեղւոյն օրինացը հմուտ լինել՝ որպէս զի զուր տեղը ոչ դատաստանի ձեռք զարնէ մէկը, եւ ոչ ստրկէ ելլէ ինքք եւ ստրկէ հանէ զուրիշները:

ՀՈՌՈՎՄԱՅ ՊԱՊԵՐՈՒՆ ՀՈԳԵԻՈՐ ԵՒ ՄԱՐՄԵԱՒՈՐ ԻՇԻԱՆՈՒԹԻՒՆԸ

Այս տարուան քաղաքական լուրերուն մէջ ամենէն զխաւորը Իտալիոյ խնդիրն է, ինչպէս որ ուրիշ անգամ ալ ըսինք. եւ այն խնդրոյն մեծ դժուարութիւնը պապին իշխանութեանը իւր հպատակներուն վրայէն պակսելուն համար է:

Եւրոպայի երեւելի տէրութիւնները եւ իմաստուն քաղաքագետները իրաւունք տուին

ու կուտան այն Իտալացւոց որ չեն ուզեր այլ եւս պապին իշխանութեանը տակ մնալ. վասն զի ամենուն ալ յայտնի են մէկ կողմանէ պապական կառավարութեան մեծամեծ պակասութիւնները, եւ միւս կողմանէ պապին Իտալիոյ ժողովրդոց վրայ ունեցած իշխանութեան խախտւա լինելը:— Պապը եւ իւր խորհրդական կարդինալները ամէն ջանք կընեն

Եւ ամէն տեսակ հոգեւոր եւ մարմնաւոր զէնք կրանեցրնեն՝ որ իրենց հպատակները նուաճեալ պահեն իրենց լուծին տակը: Իսկ պապականները, այսինքն կաթողիկ ժողովրդոց մէջէն միամիտներն ու տգէտները, մեծ շփոթութեան մէջ են, կարծելով թէ պապին ժամանակաւոր իշխանութեանը զպշիլը՝ նորա հոգեւոր իշխանութեանն ալ մեծ վնաս ընել է: Հապա ինչ պիտի ըսեն այն խեղճերը երբոր հասկրնան թէ պապին հոգեւոր իշխանութիւնն անգամ անհիմն եւ խախտւա է. եւ թէ *Հոռոմայ եպիսկոպոս* կամ *աւետեան պատրիարք* ըսուելէն իզատ՝ ուրիշ ամենեւին իշխանութիւն կամ մեծութիւն չունի նա Քրիստոսի ընդհանրական եկեղեցւոյն վրայ:

Մեզի կերեւնայ թէ ոչ սակաւ օգտակար եւ հաճոյական ծառայութիւն կրնեմք մեր ընթերցողաց՝ թէ որ այս խնդրոյն վրայ որչափ որ կարելի է պարզ կերպով խօսիմք այս տեղ, եւ հասկըցրնեմք թէ իրաւունքը որ կողմն է, պապին եւ պապականաց կողմը՝ թէ անոնց կառավարութենէն ազատիլ ուզող խեղճ ժողովրդոց:

Թրինաւոր տէրերու հպատակ մնալը որ եւ իցէ մարդու պարտքն է. իսկ ապօրինաւոր տիրոջ հպատակութենէն ելլելու ոչ ապաքէն ամէն մարդ իրաւունք կունենայ՝ երբոր բարեկիրթ տէրութեանց եւ ժողովրդոց հասարակաց կարծեօք հաստատուի այն իրաւունքը:

Պապական իշխանութիւնը ամբողջ պահելու աշխատողները ամէն ջանք կրնեն ցուցրնելու թէ պապին մարմնաւոր իշխանութիւնը *օրինաւոր* է. եւ իրենց խօսքին իբր թէ ոյժ տալու համար՝ սխալ սխալի վրայ կաւելցրնեն ու կպնդեն թէ պապին մարմնաւոր իշխանութիւնն ալ հոգեւորին հետ կապուած է, անկէց չբաժնուիր. ուստի կրսեն թէ ո՛վ որ պապին մարմնաւոր իշխանութիւնը պակսեցրնել ուզէ, նորա հոգեւոր իշխանութենէն ալ զլուխ քաշած կլինի:

Ըսել է որ եթէ ուզեն հասկրնալ թէ պապը իրենց կարծած հոգեւոր իշխանութիւնն ալ չունի, եւ թէ ապօրինաւոր կերպով կանուանէ ինքզինքը *Պապ եկեղեցւոյ*, մարմնաւոր իշխանութենէն զրկուելուն վրայ ամենեւին պիտի չզարմանան ու պիտի չցաւին: Եւ յիրաւի պապականաց զխաւոր սխալը յայնմ է որ նախ

եւ առաջ պապին *հոգեւոր* իշխանութեանը վրայ ծուռ եւ չափազանց կարծիքներ ունին. վասն զի մտքերնին զբաժ են թէ պապը միանգամայն քահանայութիւն եւ թագաւորութիւն ունի, եւ թէ նորա ժամանակաւոր իշխանութիւնը *օրինաւոր* է, եւ թէ պապը մի միայն փոխանորդ է Քրիստոսի այս աշխարհիս վրայ, եւ թէ ինքն է գերագոյն զլուխ եկեղեցւոյ, եւ այլն:

Այն անուանի տետրակն որ էլաւ Գաղղիա տարւոյս սկիզբները „Պապն եւ Գեապանաժողով“ անուանով, այս ծուռ սկզբանց վրայ հաստատուած էր. անոր համար ալ խիտ շատ հակառակութիւն կրեց Եւրոպայի մէջ ամէն կողմանէ. վասնզի քանի տեղ ինքն ալ իւր խօսքերուն հակառակը կխօսի: Մէկ մը կրսէ թէ ժամանակաւոր իշխանութիւն ունենալը *հարկաւոր* է պապին, մէկ մ'ալ կղառնայ կհաստատէ թէ այն իշխանութիւնը պապին ամենեւին *չվայելի* ենտե՝ մեծապէս ալ *վնասակար* է իրեն հոգեւոր իշխանութեանը. մէկ մը իրաւամբ վար կզարնէ պապին մարմնաւոր կառավարութիւնը, եւ անոր մեծամեծ պակասութիւնները դուրս կհանէ. մէկմ'ալ կղառնայ խորհուրդ կուտայ որ Հռոմ քաղաքը պապին մարմնաւոր իշխանութեանը հնազանդի ու հանգարտ կենայ:

Այն տետրակին զէմ զօրաւոր պատասխաններ տուողներ շատ եղան Եւրոպացւոց մէջ, ինչպէս որ ըսինք, երկու կողմէն եւս: Մէկ կողմէն՝ պապն ու պապականները անիծեցին, նզովեցին ու մերժեցին տետրակին խօսքերը, որովհետեւ մէջը ըսուած էր թէ Հռոմ քաղաքը պապին համար բաւական է, Ռոմանիանահանգը թող ազատի ձեռքէն. միւս կողմէն ալ ուղիղ դատաստան եւ արդարութիւն սիրող անձինք պսխարակեցին՝ վար զարկին նոյն տետրակը, որովհետեւ պապին իշխանութիւնը առաջ չափազանց կբարձրացրնէր, եւ յետոյ կուզէր որ Ռոմանիան առնուի ձեռքէն ու Հռովմը միայն զերի մնայ պապին:

Յայտնի բան է թէ մենք ալ այս վերջիններուն կարգէն եմք. եւ որպէսզի մտքերնիս լաւ հասկըցրնեմք մեր ընթերցողաց, կուզեմք այս տեղս պարզ եւ ընդհանուր տեղեկութիւն մը գնել պապական իշխանութեան վրայ:

Պայ բառը արեւելեան լեզուաց մէջ մեծ հայր կնշանակէ, ինչպէս նաեւ մեր աշխարհաբառին մէջ. մէկ քանի լեզուաց մէջ ալ հայր կնշանակէ, ինչպէս *պայպա* բառը տաճկերէն, եւ *փափա*՝ եւրոպական շատ լեզուներով:

Այս սիրոյ եւ մեծարանաց անունը տուին առաջին քրիստոնեայ Յոյնք իրենց եպիսկոպոսներուն ու առաջնորդներուն. յետոյ սովորութիւն ըրին նաեւ հասարակ քահանաներուն տալու, եւ անկէց մտաւ Տաճկաց մէջ *փափազ* բսել ամենայն քրիստոնեայ քահանայից, ինչպէս որ Ռուսք ալ մինչեւ ցայժմ *փոփ* կրսեն քահանային ռամկօրէն: Երբեմն մինչեւ դպիրներուն կամ տիրացուներուն եւս *պայ* բսուածը կայ, ինչպէս որ կվկայեն նաեւ պապական հեղինակները, եւ յանուանէ Բարոնիոս կարգինալը:

Բայց մասնաւոր կերպով սովորութիւն եղաւ իններորդ դարուն մէջ՝ *պայ* անունը տալ հին ատենի չորս գլխաւոր պատրիարքներուն, այսինքն Աղեքսանդրիոյ, Հռովմայ, Անտիօքայ ու Երուսաղեմի պատրիարքաց:

Իսկ երբոր տիրապետութեան գոռոզ հոգին սկսաւ աճիլ Հռովմայ եպիսկոպոսաց սրտին մէջ, ետեւէ եղան որ *պայ* անունը իրենց միայն տրուի. եւ այս բանը ժողովով հաստատեց խրոխան եւ սոսկալին Գրիգոր Է, 1075-ին, այնպիսի ժամանակ որ Հռովմայ եպիսկոպոսաց մարմնաւոր իշխանութիւնը քանի զնացեր մեծցեր էր, եւ իրենք հոգեւոր եւ մարմնաւոր ճոխութիւնները մէկտեղ խառնելով՝ մինչեւ թագաւորներու կիրամայէին, եւ նոցա հպատակներուն վրայ կտիրէին:

Պայ անունին պէս իրենց սեպհականեցին Հռովմայ եպիսկոպոսունք նաեւ հայր սուրբ եւ *սրբոսրիւն ձեր* պատուանունները, որ ոչ միայն հին ատեն ամենայն քահանայից եւ կրօնաւորաց կտրուէին, այլ եւ մինչեւ ցայժմ արեւելեան շատ ազգաց մէջ, ինչպէս նաեւ մեր ազգին սովորութիւնն է: Իններորդ դարուն ետքերն անգամ Գրիգոր Ա պապը՝ Կոստանդնուպօսոյ պատրիարքին գրած նամակին մէջ *Ձերոյ սրբոսրիւն* կրսէ անոր. բայց Գրիգոր Է պապը այս պատուանունն ալ իրեն սեպհականեց, եւ հրաման հանեց որ իրեն միայն հայր սուրբ բսեն՝ ոչ միայն ժողովուրդներն ու մեծամեծները, այլ եւ թագաւորները, եւ միայն իրեն ոտքը համբուրեն ամէնքն ալ: Այս բա-

նին ճշմարտութեանը կվկայէ նաեւ Բարոնիոս կարգինալը իւր գրուածոցը մէջ:

Մեր օրերն անգամ զարմանալի դիպուած մը պատահեցաւ՝ յորում յայտնի եղաւ թէ Հռովմայ պապերը ինչպէս սաստիկ կպահանջեն այսպիսի ունայն եւ գոռոզ տիպոսները իրենց համար: Հռովմական ռուս (կամ ռութեն) քահանային մէկը գիր գրելով Քաղղէացոց պատրիարքին, վերնագրին մէջ լատիներէն դրեր էր *Սրբոսրիւն Ձեր* բառը. այն նամակը Հռովմայ փրօփականտային ձեռքն որ ընկաւ՝ իսկոյն բանադրանաց թուղթ գրեց քահանային թէ ինչպէս յանդգներ է պապին սեպհական եղած պատուանունը ուրիշ եպիսկոպոսի տալու: Ի՛նչ ծիծաղելի պահանջմունք:

Այսպիսի յափշտակեալ պատուանուններէն են պապին *զերագոյն ֆահանայապետ, գրչիս կէղեցոյ Քրիստոսի, փոխանորդ Քրիստոսի* բսուիլը, եւ սոցա նման բացարձակ եւ ամբարտաւան խոշոր խոշոր անականներ: Բայց մենք անունները մէկդի ձգեմք, իշխանութիւնը նայիմք թէ որչափ է, ուսկից առած է եւ ինչպէս կրբանեցրէ պապը:

Թէ որ իրեն ու իրեններուն հարցրեմք, պատասխան կուտան թէ պապերուն իշխանութիւնը *ասուածային իրաւանք* տրուած է իրենց իվերայ ընդհանրական եկեղեցոյն Քրիստոսի, ուստի եւ անսահման իշխանութիւն է՝ Աստուծոյ իշխանութեանը նման, եւ ոչ միայն հոգեւոր իշխանութիւն է՝ այլ եւ մարմնաւոր:

Բայց մենք սուրբ Աւետարանին մէջ ու եկեղեցական պատմութեանց մէջ նայիմք թէ ճշմարիտ է այդ կարծիքը թէ սուս: Գիտեմք որ ոչ միայն կաթոլիկ չեղող ազգաց աստուածաբանները, այլ եւ նոյն իսկ կաթոլիկներուն մէջէն շատ աստուածաբաններ, այն աստուածաբանից մէջ ալ գիտունները, յայտնապէս ցուցուցած են թէ պապերը յանիրաւի այնքան մեծութիւն եւ իշխանութիւն կձախտեն: Իսկ մեր որ սուրբ Աւետարանը կճանչնամք լուսաւոր ազբիւր ամենայն կրօնական ճշմարտութեանց, նախ հոն նայիմք, իսկոյն կգտնեմք հետագայ ճշմարտութիւնները ամենապարզ կերպով հաստատուած. այսինքն թէ

Նախ, Քրիստոս Տէրն մեր երկրիս վրայ իրեն մասնաւոր փոխանորդ կամ յաջորդ չունի, այլ ինքը պիտի թագաւորէ մինչեւ դատաստանին օրը:

Երկրորդ, Քրիստոս Տէրն մեր ինքը միայն է իւր եկեղեցւոյն հիմը, գլուխը, քահանայապետը, հովուապետը, տէրն ու վարդապետը:

Երրորդ, Առաքեալներն ամէնքն ալ մէկմէկու հաւասար էին. մէջերնէն մէկը չկար որ միւսներուն վրայ իշխանութիւն առած լինէր. ուստի եպիսկոպոսներն ալ իբրեւ յաջորդք առաքելոց՝ հաւասար են իրարու, եւ մէկը չկայ մէջերնին որ Աստուծմէ զրուած լինի գլուխ ընդհանուր եկեղեցւոյ:

Չորրորդ, Առաքեալք հրաման չունէին աշխարհական իշխանութիւն կամ ժամանակաւոր տէրութիւն բանեցընելու. ուրեմն իրենց յաջորդներն ալ *singulis* իշխանութիւն միայն պիտի ունենան՝ եւ ոչ *diudivinam*:

Այս չորս ճշմարտութիւնն ալ մի առ մի բացատրեմք համառօտ ու պարզ խօսքերով:

Ա. Քրիստոս Տէրն մեր ինքը կթագաւորէ երկրիս վրայ անմիջական իշխանութեամբ, եւ փոխանորդ ունենալու կարօտ չէ: Հրեշտակը Որդւոյն Աստուծոյ մարդեղութեան աւետիսը սրբոյ Կուսին տալու ատեն՝ ըսաւ. «Եւ *paucioribus* իվերայ տանն Յակովբայ *hymenaeus*, եւ թագաւորութեան նորա *vasianus* մի լիցի» (Ղուկ. Ա, 52—53): Թէ որ ինքը կրնայ թագաւորել, իրեն տեղը փոխանորդ ինչ հարկաւոր է:

Ինքն իսկ Քրիստոս ըսաւ իւր աշակերտացը՝ երկինք վերանալէն առաջ. «Ահաւասիկ ես ընդ ձեզ եմ զամենայն առօրս մինչեւ իկատարած աշխարհի» (Մատթ. ԻԸ, 20): Ինչո՞ւ չըսաւ թէ այսուհետեւ իմ տեղս փոխանորդ ձանչցէք զՊետրոս եւ անոր յաջորդները:

Պօղոս առաքեալ կըսէ յայտնապէս. «Յիսուս Քրիստոս մեռաւ եւ յարեաւ, զի մեռելոց եւ *կենդանեաց* առհասարակ տիրեսցէ» (Հռովմ. ԺԳ, 9): Եւ զարձեալ, «Յիսուս Քրիստոս *երկեւ եւ այսօր* նոյն եւ յաւիտեանս» (Եբր. ԺԳ, 8): Ինչո՞ւ չըսէր թէ *երկեւ* (այսինքն առաջ) անձամբ կթագաւորէր իւր եկեղեցւոյն վրայ, իսկ *այսօր* եւ *այսուհետեւ* իրեն փոխանորդներուն ձեռքովը կթագաւորէ:

Պապերը եւ պապականք այնչափ մոռցեր են այս ճշմարտութիւնն որ մտքերնին զրած են թէ Քրիստոս իւր եկեղեցւոյն կառավարութիւնը պապին, եւ *միայն պապին* յանձնած է. ուստի եւ համարձակեր են մինչեւ ըսելու թէ

պապն է *paucioribus* եւ *hujus hujusque*, *phoisanloroy* Աստուծոյ իվերայ երկրի, եւ *Գրեթէ ԱՍՏՈՒԾ*, ինչպէս որ կըսէ նաեւ *Therrurhli* իրենն աստուածաբանական բառարանին մէջ:

Բ. Քրիստոս Տէրն մեր միայն է բացարձակ հիմն, գլուխ, հովիւ, քահանայապետ, տէր եւ վարդապետ եկեղեցւոյ: Պօղոս առաքեալ կգրէ Կորնթացւոց թէ «Ազդ եղեւ ինձ վասն ձեր, եղբարք, թէ հակառակութիւնք են իձեզ: Եւ արդ «ասեմ իսկ, եթէ իւրաքանչիւր ոք իձեցջ ասէ. «Ես Պօղոսեան եմ. եւ միւսն՝ եթէ ես Ապօղոսեան, եւ միւսն՝ եթէ ես Կեփայեան, եւ միւսն՝ եթէ ես Քրիստոսեան: Իսկ արդ բաժանեալ «ինչ իցէ Քրիստոս: Միթէ Պօղոս իխաջ ելեալ «*իցէ* վասն ձեր, կամ յանուն Պօղոսի *միրսեցարու*... Ո՞չ ապաքէն մարմնաւոր էք, եւ ըստ «մարդկան զնայք: Իսկ արդ ո՞վ է Պօղոս կամ «ո՞վ է Ապօղոս... Ես տնկեցի, Ապօղոս ջուր «ետ, այլ Աստուած աճեցոյց. այսուհետեւ ոչ «այն ոք ինչ է որ տնկեացն, եւ ոչ այն որ «ջուրն ետ, այլ որ աճեցոյցն Աստուած: . . . «Հիմն այլ ոչ ոք կարէ դնել քան զեղեալն, «որ է Յիսուս Քրիստոս: . . Այսուհետեւ մի ոք «պարծեսցի իմարդկանէ (կամ իմարդիկ). զի «ամենայն ինչ ձեր է, եթէ Պօղոս, եթէ Ապօղոս, եթէ Կեփաս . . . ամենայն իմչ ձեր է, «զուրք Քրիստոսի» (Ա. Կորնթ. Ա, 11—13. Գ, 4—11, 21—25):

Այս խօսքերուն ինչ քաշքըշած մեկնութիւններ ալ ուզէ մէկը տալ, անկարելի է որ կարենայ ուրանալ թէ Քրիստոս, եւ *միայն* Քրիստոս է բացարձակ գլուխ ընդհանուր եկեղեցւոյ. ոչ Կեփաս (Պետրոս), ոչ Պօղոս եւ ոչ Ապօղոս, ուստի եւ ոչ նոցա յաջորդները:

Պապականք կշանան հաստատել թէ եկեղեցւոյ հիմը Պետրոս առաքեալն է, եւ իրենց խօսքին ապացոյց կառնուն Աւետարանին մէջ Քրիստոսի Տեառն մերոյ ըսածը թէ «Դու ես *վիւ*, եւ իվերայ այդր վիմի շինեցից զեկեղեցի իմ» (Մատթ. ԺԶ, 18): Բայց երբոր կտեսնեն Պօղոս առաքելոյն խօսքը թէ «Շինեալք իվերայ *հիման առաքելոց եւ մարգարեից*, որոյ է *զոյխ անկեանն* Քրիստոս Յիսուս, յորում ամենայն շինուածն յօղեալ եւ պատշաճեալ՝ աճէ իտաճար սուրբ տերամբ, յորում եւ զուրք ընդ նմին շինիք իբնակութիւն Աստուծոյ հոգւով» (Նփես. Բ, 21—22). ինչպէս չեն ուզեր հասկընալ թէ Պետրոսի առաքելոյն *վիւ* ըսուիլը

եզական յատկութիւն մը չէ, այսինքն միայն իրեն համար չէ, այլ ամենայն առաքելոց եւ մարգարէից վարդապետութեանը համար է. իսկ բուն *վիճը*, այսինքն եկեղեցւոյ շինուածքին հիմը Քրիստոս է: — Ի՞նչպէս չեն լսեր նոյն իսկ Պետրոս առաքելոյն ըսածը թէ՛ «Դուք իբրեւ զվէմս կենդանիս շինիք տաճար հոգեւոր. քանզի կայ իսկ իզրի, եթէ անաւասիկ զնեմ իՍիոն *վիճ ընկիր՝ գրուի անկեան պատմական*, եւ որ ինա հաւատասցէ՛ մի ամաչեսցէ» (Ա Պետր. Բ, 5—6): Եւ թէ ո՞վ է այն վէմը՝ Պօղոս առաքեալ կցուցընէ յայտնապէս ըսելով. «Եւ *վիճն* էր ինքն Քրիստոս» (Ա Կորնթ. Ժ, 4): Անկէց ալ առաջ՝ ինքը Քրիստոս տէրն մեր *վիճ* բառը խորհրդական մըտքով իրեն վրայ կառնու ու կրսէ. «Որ անկցի իվերայ *վիճիս* այսորիկ՝ փշրեսցի, եւ յոյր վերայ անկցի՛ հոսեսցէ զնա» (Մատթ. ԻԱ, 44):

Պապականք կպնդեն թէ ընդհանուր եկեղեցւոյ մի միայն գլուխը պապն է. բայց Պօղոս առաքեալ պատասխան կուտայ թէ «Չամենայն ինչ հնազանդ արար իներքոյ ոտից նորա, եւ զնա եղ *գրուի* իվերայ ամենայն իրիք եկեղեցւոյ, *որ է մարմին նորա*» (Եփես. Ա, 22—23):

Պապականք կրսեն թէ պապն է հովուապետ կամ Գերագոյն հովիւ եկեղեցւոյ, եւ չեն պատկառիր իՔրիստոսէ՛ որ կհաստատէ թէ «*Ես եմ հովիւն քաջ . . . Եւ եղիցին մի հօտ եւ մի հովիւ*: Ոչխարք իմ ձայնի ինում լսեն եւ զկնի իմ զան: Ոչ ոք կարէ յափշտակել զնոսա իձեռաց իմոց: Հայրն իմ ետ ինձ զնոսա» (Յովհ. Ժ, 14, 16, 27—29):

Եւ Պօղոս առաքեալ կրսէ. «Աստուած խաղաղութեան որ եհան իմեռելոց *զհովիւն հօտից զվեճն* արեամբ յաւիտենական ուխտին՝ զՏէր մեր Յիսուս» (Եբր. ԺԳ, 20):

Պապը ինքզինքը միայն կանուանէ *ֆահսնայայեկ*. բայց Պօղոս առաքեալ կրսէ. «Քրիստոս ոչ էթէ անձին ինչ շուք եղ լինել *ֆահսնայայեկ*, այլ որ խօսեցաւն առ նա՛ թէ Որդի իմ ես դու, եւ ես այսօր ծնայ զքեզ»: Որպէս եւ իմիւսումն ասէ. «Դու ես *ֆահսնայ յարիեսան* ըստ կարգին Մեղքիսեղեկի» (Եբր. Ե, 5—6):

Պապականք մտքերնին դրած են թէ պապն է անսխալ ուսուցիչ հաւատոյ. եւ չեն լսեր Քրիստոսի ըսածը թէ «Բայց դուք մի գոք կոչէք վարդապետ, զի *մի* է ձեր ուսուցիչ, եւ

ամենեքեան դուք եղբարք էք: Եւ մի կոչիցիք ուսուցիչք, զի *ուսուցիչ* ձեր Քրիստոս է» (Մատթ. ԻԳ, 8—9): Եւ դարձեալ, «Դուք կոչէք զիս *վարդապետ* եւ *սիր*, եւ բարուք ասէք, քանզի *եւ իսկ*» (Յովհ. ԺԳ, 13):

Գիտեմք որ այս ամենայն վկայութեանց դէմ պապականք մէկ պատասխան մը միայն ունին, եւ զայն կուզեն կրկնել անդադար. այսինքն թէ *աներեւոյր* գլուխ, քահանայապետ, հիմն, հովիւ եւ վարդապետ եկեղեցւոյ Քրիստոս է, բայց *երեւելիս* պապն է: Բայց մեք կը հարցընենք իրենց թէ այդ զանազանութիւնը Աւետարանին ո՞ր տեղը գրուած է, կամ թէ սրբոց Հարց մէջէն ո՞վ ըսեր է այդ բանը, կամ ընդհանուր սուրբ ժողովներէն ո՞րը հաստատեր է: Եւ ինչ հարկ է որ եկեղեցին Քրիստոսի երեւելի լինելուն պատճառաւ՝ մէկ երեւելի գլուխ եւս ունենայ անպատճառ աշխարհիս վրայ: Եթէ Քրիստոս տէրն մեր հարկաւոր ճանչնար այս բանս, միթէ չէր ըսեր զոնէ մէկ անգամ՝ թէ իմ փոխանորդս կամ յաջորդս պապը պիտի լինի երկրիս վրայ:

Գ. Իրաւ է որ ըսաւ Քրիստոս առաքելոց թէ Ով որ ձեր խօսքը մտիկ ընէ, իմ խօսքս մտիկ ըրած կլինի. նմանապէս իշխանութիւն տուաւ նոցա կապելու եւ արձակելու, եւ իւր ոչխարները հովուելու. բայց տեղ մը ըսաւ արդեօք թէ այդ իշխանութիւնները պապէն միայն առէք ու միայն պապին հրամանովը բանեցուցէք: Իրաւ է որ Պետրոս առաքելոյն ըսաւ Քրիստոս «Դու ես վէմ.— Արածեա զոչխարս իմ.— Չոր արձակեսցես յերկրի՛ եղիցի արձակեալ յերկինս»: Բայց այս խօսքերը սուրբ Հարք միշտ հասկըցած են ամենայն առաքելոց ըսած իդէմս Պետրոսի. վասնզի կտեսնեն որ յիրաւի նոյն եւ նոյնպիսի խօսքեր ամենայն առաքելոց ըսեր է Քրիստոս, եւ բնաւ երբէք չէ ըսած Պետրոսի թէ դու միայն ես վէմ, դու միայն ես հովիւ, դու միայն ես քահանայապետ, դու միայն ես հիմն, դու միայն ես ուսուցիչ, դու միայն ես տէր եւ գլուխ ամենայն առաքելոց, դու միայն ես իմ փոխանորդս, եւ քեզի պիտի հնազանդին առաքեալները, քու յաջորդացդ ալ պիտի հնազանդին առաքելոց յաջորդները:

Ընդ հակառակն, օր մը առաքեալները վէճ բացին իրարու հետ թէ մէջերնին *մեծը* ո՞վ է. Յիսուսս նստաւ, քովը կանչեց զանոնք ու ը-

սաւ. Թէ որ մէկը կուզէ առաջին լինել, թող ամենէն յետին եւ ամենուն սպասաւոր լինի. „եթէ ոք կամի առաջին լինել, եղիցի ամենեցուն կրտսեր եւ ամենեցուն պաշտօնեայ“ (Մարկ. Թ, 32—35):

Ուրիշ անգամ մը Յովհաննէս աւետարանիչ եւ Յակոբոս առաքեալ խնդրեցին իՔրիստոսէ որ թագաւորութեան ժամանակը՝ իրենցմէ մէկը Քրիստոսի աջ կողմը նստի, միւսը ձախ կողմը. այս բանիս վրայ առաքեալները նեղացան, ոչ թէ անոր համար որ իբր թէ անով Պետրոս առաքելոյն պատիւը յափշտակուած կլինէր, հապա անոր համար որ հաստատ զիտէին թէ իրենց մէջ մեծ կամ պզտիկ չկայ, այլ ամէնքն ալ հաւասար եղբարք են, եւ իրենց մեծը Քրիստոսն է միայն: Տէրն մեր ալ անոնց կարծիքը հաստատեց ու բաւ. Դուք ալ զիտէք որ զանազան ազգերը մէկմէկ իշխաններու ձեռքով կկառավարուին, եւ նոցա տիրապետութեանը տակն են. բայց ձեր մէջ այնպէս պիտի չլինի. ձեր մէջէն ով որ մեծ լինել ուզէ՝ թող ամենուն ծառան լինի, եւ ով որ ուզէ առաջին լինել, ամենէն յետինն լինի: Ինչպէս որ նաեւ Որդին մարդոյ (Քրիս-

տոս) անոր համար չեկաւ աշխարհք որ ծառայութիւն ընդունի, հապա անոր համար որ ինքը ուրիշներուն ծառայէ, եւ կեանքը դնէ ուրիշ շատ մարդկանց փրկութեանը համար (Մարկ. Ժ, 35, 45):

Այս խօսքերը լսողն եւ ուղիղ հասկընալ ուզողը՝ ինչպէս կրնայ բտել թէ Պետրոս առաքեալ միւս առաքելոց մեծն է, զյուսին է, իշխանն է. կամ թէ պապը՝ իբրեւ յաջորդ Պետրոսի՝ միւս առաքելոց յաջորդներուն մեծն է, զյուսին է, տէրն է: Ի՞նչպէս կրնայ կրտսմ այս բանը պնդել՝ առանց Աւետարանն ուրանալու:

Եթէ այսպէս դիւրաւ կհերքուի պապին զիսաւորութիւնը, եւ յայտնապէս կցուցուի թէ յափշտակութիւն է իրեն ըրածը՝ երբոր կուզէ ուրիշ մասնաւոր եկեղեցեաց վրայ տիրապետել, որչափ եւս առաւել անտեղի է կարծելը թէ պապը իրաւունք ունի ժամանակաւոր իշխանութիւն ունենալու, կամ թէ ունեցեր է ատենով այսպիսի ժամանակաւոր իշխանութիւն, եւ այսուհետեւ ալ պէտք է ունենայ:

Այս մասին վրայ ալ յաջորդ ամսաթերթին մէջ կխօսինք:

Ա.Ռ.Ա.Կ

ԱՐԾՈՒԻ ԵՒ ՄԵՂՈՒ.

Երանի որ իհանդէս նահատակի քաջութեան. Քանզի եւ այս նրմին խրախոյս է համբուն Ձի վկայ գործոցն ունի զաշխարհս ամենայն: Բայց օրհնեալ եւ որ ցածուն եւ թաքուն ձրգնի անխոնջ եւ վաստակէ անդադար, եւ ոչ ունի ակրն պատուոյ եւ փառաց, Այս միայն փոյթ է նորա, սոյն մըխիթար, Ձի բոլորիցն իցէ օճան միշտ բարեաց:

* * *

Տեսեալ գոռոզն Արծուի երբեմն ըզՄեղուն Ձի տաղտապեալ յածէր կոծէր ըզձաղկօք, Ասէր ցրնա պըչըբելով.

Ձի եղկելի թըւիս ինձ դուն

Հանդերձ այդքան ջանիւղ այդքան քո խելօք: Չամառն ողջոյն ծեփս հարկանէք բովանդակ Հազարսուօրք իմի զընդեալ խուն փեթակ, Իսկ ապա ով որ ծանիցէ գքո վաստակ:

Ես չիմանամ բնաւ արդարեւ թէ որպէս Չամբս բազումքս խոնջիցի որ անդուլ, եւ իվերջէ իւ կընքիցէ գիւր հանդէս, Չոյք բոլորից անյայտ մահուամբ եւ զանխուլ:

Քանի է խրտիր ընդ իս եւ ընդ քեզ.

Մինչ սաւառնիմ ես շառաշողքս թեւօք

Եւ զնամ քերեմ ընդ ամպօք,

Ձիշխեն յահէս թրոշունք յերկրէ վերանալ,

Հովիւք անքուն հրակեն հօտիցըն խաշանց.

Ձիշխէ այժեամն իղաշտ արձակ սրբանալ,

Եւ ոչ կըքրել երբէք ընդ իս ինախանձ: —

Ասէ մեղուն. Կեցցես յաւերժ դու փառօք,

Եւ ճոխասցիս Արամազդայ պարգեւօք.

Ես իվաստակ ծընեալ բնաւից օգտակար

Ոչինչ հոգամ զիմս իհրոջակ տալ զանուն.

Իրճիճքըն մեր զայս տան ինձ շատ մըխիթար

Ձի եւ խնոյն է անդ կամիլ մի մեղուն:

ԳՌԻՂՈՎ: